

ԵՐԱԽԱՅՐԻՔ ԱՇՈՎԵՐՏԱՅ

Խ Ա Լ Ի Պ Ե Ա Ն Ո Ւ Ս Ո Ւ Մ Ն Ա Ր Ա Ն Ի Ն Ա Չ Գ Ի Ս Հ Ա Յ Ո Յ

Ա Ռ Ա Չ Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ի Ն .

Մեր ազգին համար որպիսի գրքեր աւելի հարկաւոր են :

Ո՛րքան ուրախալի բան է տեսնելը որ այս տարիներս մեր նորասկիզբն մատենագրութիւնը օրէ օր առաջ կերթայ : Յայտնի նշան է այս ուսումնասիրաց բազմանալուն : Բայց եթէ սակաւագիւտ չլինէին դեռ այնպիսի գրքեր՝ զորս երկրագործ մը կամ բանւոր մըն ալ եթէ ընթեռնու, կարողանայ հասկընալ եւ անկից օգուտ բաղել, անտարակոյս աւելի կտարածուէր մատենագրութիւնը : Տեսնեմք ուրեմն թէ որպիսի՝ գրքերն աւելի օգուտ կարող են բերել այժմ մեր Ազգին :

Ամէն բանէ առաջ, ըստ իմ կարծեաց, պէտք է մեր ազգին Բարոյականը կրթել . մինչեւ որ ուղիղ Բարոյականը լաւ չարմատանայ Հայոց մէջ, անկարելի է յուսալ որ ազգը առաջ երթայ . իսկ այս բարոյականը կրթելու համար մի միայն ազդու եւ ախորժելի հնարքն է պատմական ոճով խրատներ գրելը :

Գարնեալ, չունիմք մէք մեր սուրբ եկեղեցւոյն արարողութեանց ու ծէսերուն վերայ Յիշդ տեղեկութիւններ առող գրքեր՝ ժողովրդեան գիւրիմաց ոճով գրուած : Կտեսնեմք, օրինակի համար, որ ամէն Հայ երեսը կիսաչակընէ . բայց խիստ սակաւ մարդ կայ որ գիտնայ թէ ի՞նչ բանի նշան է այն . Հայ եմ, կըսէ ամէն մարդ, բայց Հայուն ուրիշէն ի՞նչ տարբերութիւն ունեցածը չգիտէ : Եթէ մինչեւ ցայժմ հաւատով է որ Հայ մնացած եմք, պէտք չէ՞ որ ամենայն շան իգործ դնեմք որ հաւատոյ վրայ գրուած պարզ գրքերը շատնան մեր մէջ :

Տնտեսական եւ երկրագործական գրքերն ալ բաւական օգուտ կարող են բերել այժմ մեր ազգին, վասն զի մեր մէջ ալ շատցան այժմ երկրագործք եւ կալուածատեարք : Այս տեսակ գրքերը պատկերազարդ ընելը մեծ օգուտ ունի, թէ՛ հասարակ ժողովրդեան հետաքրքրութիւնը շարժելու, եւ թէ՛ նոցա կարգալու սէրը որդւոց սրտերուն մէջ վառելու համար :

Այս տարիներս բաւական շատցած են մեր ազգին մէջ օրագիրներն ու ամսագիրները . տարակոյս չկայ որ այս բանս շատ օգտակար է . բայց

օգուտէն աւելի մեծ վնաս կծագի՝ եթէ խմբագրիչք անզգուշութեամբ կամ ինսխանձուէ դըրդեալ՝ անպատշաճ յօդուածներ հրատարակեն : Լաւ չէ՞ր լինիր որ այս ամենայն օրագիրք եւ լրագիրք համաձայնէին ազգին օգտակար յօդուածներ միայն հրատարակելու, եւ միանգամայն լեզուի յստակութեան վերաբերեալ գեղեցիկ կանոններ հաստատէին :

Մեր ազգը ամենայն տեղ անուանի է իւր աշխոյժ վաճառականութեամբը : Այն վաճառականաց համար հարկաւոր են Աշխարհագրական տեղեկութիւնք եւ Հաշուետումար : Աշխարհագրութիւն անոր համար՝ որ իմանայ թէ ո՛ւր տեղ ո՞ր բերքը առատ է, եւ Հաշուետումարը՝ լաւ հաշիւ ընելու, կանոնաւոր կերպիւ վաճառականութիւն ընելու համար : Ուրեմն այս տեսակ գրքերն ալ պէտք է շատցընել :

Մեր շատ կարօտ եմք այնպիսի *կանոնաւոր Հայոց Պատմութեան*, որ ընդարձակութեանը հետ ունենայ զուարճալի եւ պարզ ոճ, որպէս զի ամենայն մարդ սիրով կարդայ ու հասկընայ :

Չունիմք նաեւ ընտիր կատակերգութիւններ, որպէս զի նորօք ազգին վատ սովորութիւնները յանդիմանուին ու շակուին : Ողբերգութիւններ ալ հարկաւոր են, որպէս զի մեր հին Հայրենեաց յիշատակովն ու ազգին սիրովը վառեն զՀայերը :

Ազգային երգեր քիչ ունիմք : Թէպէտ եւ Հայաստանի կողմերը կլուին այնպիսի երգեր, բայց աւելի ռամկական են բան թէ՛ ազգային . վասն զի ընդհանրապէս իւրեանց առանձնական հանգամանաց վերայ գրած են ու երգած այն երգիչները :

Այս ամենայն տեսակ տեսակ գրքերն ուրիշ կերպով չլինիր տպել՝ բայց եթէ ընկերութիւններ կազմելով, եւ այն ընկերութեանց գործը պիտի լինի աշխատիլ թեթեւ գնով ծախել տալու գրքերը, թէ՛ ժողովրդեան եւ թէ՛ աշակերտաց :

Գրքերը պարզ լեզուաւ գրուին ըսելով՝ չեմ ուզեր ըսել թէ՛ հարկաւոր է գաւառական բարբառներուն զիջանիլ, ո՛չ . այլ ոճը այնպէս լինի որ կարդացողը հասկընայ՝ առանց բառարաններու կարօտ լինելու :

Աշ. Չ. Գառ. Գ. ԱԼԹՈՒՆՅԵԱՆ .